

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ԱՐՔԱԿԱՂԻՆ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Արքակաղինի վանքը կը գտնուէր Կիլիկիոյ մէջ, Միսիս (= Մամեստիս) քաղաքի հարաւային արեւելեան կողմը, Նուր շիրան կողին, որ ծածկուած էր կաղինի և ուրիշ ծառերով: Վանքին էր լիսաւոր եկեղեցին կը կոչուէր Ս. Աստուածածինի (հմտ. Սիսուան, էջ 253, Սիւրմ. Յուցակ Ձեռ. Հալէպի, Ա. էջ 57):

ՊԱՏՄԱԿԱՆ. — Վանքին շինութեան պարագաները ծանօթ չեն. յայտնի չէ թէ երբ կառուցուած է այն:

Առաջին անգամ կը յիշուի իշխանապետութեան ժամանակ Թորոս Ա. ի (1099-1129), որ Մարաշի Թաթուլ իշխանէն սուղ գինով ստացաւ Ս. Աստուածածինի պատկեր մը և բերաւ զետեղեց Արքակաղինի սուրբ ուխտին մէջ:

Հոս թաղեցին Մեծն Լեոնի հօր, Ստեփանէ քաջ իշխանին թշնամին հրու ձեռքով անգթօրէն խաշուած մարմինը, 1167ին:

Նոյնպէս հոս թաղուած է Գրիգոր Ապիրատ կաթողիկոս 1203ին:

Արքակաղինի վանքին մէջ ուսած է Վարդան Այգեկցի կամ Մարաթացի, վախճանած շ. 1235ին (Սիւն, 1937 էջ 347):

Այս վանքը սաստիկ փնտռուեցաւ 1269 թուին պատահած մեծ երկրաշարժէն (Սարգ. Ա. էջ 495), և ասկէ յետոյ վերստին չըստացաւ իր նախկին փայլն ու փառքը:

Արքակաղինի վանահայրերէն — Մամեստիոյ Արքեպիսկոպոսներ — հետեւեալներուն յիշատակութեան կը հանդիպինք հոս հոն.

1. — Դաւիթ Աբ. Մամեսիոյ (1175-1211), որուն ստորագրութիւնը կ'երեւի Հռոմկլայի ժողովին կողմէ Յունաց Կ. Պոլսոյ Միքայէլ պատրիարքին սիւնհոգոսական նամակին ի պատասխան գրուած ժողովական թուղթին ներքեւ, ուրիշ եպիսկոպոսներու շարքին (1179): Մեծն Լեոնի թագազրութեան հանդէսին (1199 Յնվր. 6) ներկայ եղող 14 եպիսկոպոսներուն զլուխը

կը կենայ ան, ըստ Ալիշանի՝ կամ անոր համար որ Մամեստիան տակաւին կը համարուէր հայոց մայրաքաղաքը, և կամ անոր համար որ քիչ տարիներ յետոյ Դաւիթը կաթողիկոսական աթոռը բարձրացաւ: Այս երկրորդ կարծիքը թիրեւս աւելի հաւանական ըլլայ, քանի որ երկու տասնեակ տարիներ առաջ Կիլիկիացոց մայրաքաղաքը կը համարուէր Տարսուսը (Ընդհանրական, Ն. Շնորհալի, Սրուսաղէմ, էջ 199): Քանի մը տարի յետոյ երբ Լեոն անհամաձայնութիւն ունեցաւ Յովհաննէս Զ. Մեծարարոյ կաթողիկոսին հետ, զայն ուղեց դադրեցնել իր հայրապետական պաշտօնէն և անոր տեղ ընտրեց Դաւիթ Արքակաղեցեցին (1207), որ սակայն օրինաւոր կաթողիկոսներու շարքին չանցաւ, այլ նկատուեցաւ լոկ աթոռակից մը:

2. — Յովհաննէս Բաբուն, 1215:

3. — Սեւթիա Առաջնորդ Արեակաղնոյ, կը ներկայանայ իբրև վերջին ստացող մագաղաթեայ, երկաթադիր Աւետարանի մը, զոր 1223ին օրինակած է Սարգիսաղ [կաւաղ] Յովհաննէս, Թովառս վարդապետի համար, Մամեստիոյ մօտ Բազդրի վանք Անապատին մէջ. — Բ. Մ. Վ. Կիւլէսէրեան, Կոլտո, Վիեննա, 1904 էջ 116-7:

4. — Սիոն Եպիսկոպոս (1266), որուն միջոցաւ Արքակաղին վանքին Աւետարան մը նուէր կուտայ Թորոս քահանայ, փոխարէնը խնդրելով Նախավկայի պատարագը (Սիւ. 253):

5. — Սեւթիանոս Արեւպո. (+ 1284 Մայիս 16), որուն հարազատը՝ Կոստանդին քահանայ օրինակել կուտայ Աւետարան մը Պօղոս Գրչին (1284):

1292 կամ 93 թուին, Արքակաղին վանքի միաբաններէն Յովհաննէս ամենիմաստ քահանան կ'ուզէ Աւետարան մը գրել տալ: Բայց հազիւ թէ մագաղաթը պատրաստած էր, մահը վրայ էր հասնի: Ըստ հոգւոյ և մարմնոյ իր հարազատները և անդակիցիները, Ստեփանոս փիլիսոփայ և Գրիգոր քահանայ, կը խորհին իրենց եղբոր փափաքը իրագործել: Ուստի անգր պատրաստած նիւթերը աւելելով կուգան Սկեռայ: Սակայն անոնց հասնելէն քիչ օրեր յետոյ Ստեփանոսն ալ հոգին կ'աւանդէ: Այս անգամ Գրիգոր կը թախանձէ Սկեռացի Ստեփանոս Գրչին, որ հան-

գուցեալներուն փոփաքին գոհացում տայ Ս. Աւետարանի ընդօրինակութեամբ: Սան֊ փոնոս գրիչ կը կատարէ իւրմէ խնդրուածը հակառակ իր ծերութեան, և գրչութեան արուեստին համար պատշաճ պիտոյքներու պակասութեան. — Յ. Վասպ. Ե. Լ. էջ 111-27

6. — Կոստանդին, 1306:

7. — Յովհաննէս, որ 1316ին մասնակցեցաւ Ատանայի ժողովին:

8. — Սեփանոս, որ 1332ին Լեւոն Գ. Թագաւորին կոչմէ զեօպան կը շրկուի Յովհանն իմ. պապին:

9. — Բարսեղ, 1342:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Արքակազնի վանքին մէջ մասնաւոր կերպով զարկ արուած է Հայ եկեղեցւոյ կրօնաւարութեան մշակման, և Մանուսմունց կոչուած եղանակները ասէ՛ք տարածուած են Կիլիկիոյ և Հայաստանի զանազան կողմերը: Այդ եղանակները կը կրէին այլեայլ յատկանշական անուններ, որոնց թիւը ըստ Ալիշանի եօթանասունէն աւելի էր (Սիւս. էջ 254): Կոթիտոս վարդապետ Ձեռագիրներու քննութեան արևելի ճոխացուց այդ ցանկը և եղանակներու թիւը հասցուց 123ի, որոնց ութ ձայներու վրայ դասաւորուած մէկ ցուցակը հրատարակեց, իր սարկաւազութեան օրերուն, Արարատի մէջ (1894, էջ 258-9):

Մանրամունք գրոց ընտրելագոյն օրինակը կը կոչուէր Վաւմնցի (Սիւս, էջ 517), Մանրամունց Կնազոյն Ձեռագիր մը, զըրուած 1274ին, Սիւս մայրաքաղաքին մէջ, ցուցակագրած է Կոնիքի (A Cat. of the Arm. Manuscripts in the Brit. Museum, էջ 85, Թ. 40), ուրիշ մը գրուած 1275ին, Սկեւաւայ վանքին մէջ, ցուցակագրած է Սիւրմէեան Արքեպս. (Յուցակ Ձեռ. Հայեպի, Ա. Հատոր, Թիւ 140): Ատկէ երեք կամ չորս տարի միայն յետոյ, զարձանք նոյն վանքին մէջ գրուած օրինակ մը յիշուած է Կարնեանց Յուցակին մէջ (Թ. 667):

Հակառակ Արքակազնի վանքի ստացած մեծ հաշիւին, մեզի հասած են հոն փայլող

երաժիշտներէն մէկ երկուքին անունները միայն:

Ա. — Սիմոն Փիլիսոփայ (= երօժիշտ), որ Արքակազնի վանքին մէջ օրինակած է Աւետարան մը, 1259 թուին (Խորոս Աղբար, Բ. էջ 437):

Բ. — Մանուէլ Իմաստուն Երաժիշտ, որ ուսով իւրով բերաւ ինչ և ճատիս ի վանս» (Ջարթ. Թարգմ. էջ 472), շուրջ 1270 թուին:

Ասոնցմէ զատ իբրև արչունաւոր անձեր ծանօթ են նաև

Գ. — Յովհաննէս Սարկաւազ Գրիչ (1223), որ երկաթագիր Աւետարան մը օրինակած է զընդ հովանեաւ սուրբ տաճարիս Տիրամօրն, յանապատիս Թագվորի վանք, ընդ հովանեաւ քաղաքին Մամեստիոյ» (Կոլոս, Կիւլէսէրեան, էջ 116-7):

Կիլիկիոյ մէջ Մամեստիա քաղաքին մօտ Թագվորի վանք անունով Անապատ մը ուրիշ տեղ չէ յիշուած, որչափ որ գիտնիք այժմ, ուստի շատ հաւանական կը համարինք որ ստիկոս նոյն ըլլայ Արքակազնի վանքին կետ: Այս նոյնացման ինպատու են արքայ և Թագվոր հոմանիշները, եկեղեցիներուն համանուն ըլլալը և ձեռագրին ժամանակ մը յետոյ Արքակազնի Առաջնորդին սեփականութիւնը դառնալը:

Դ. — Պողոս Գրիչ եւ Ծաղկող (1271-1284), որ հոգ օրինակած է,

1. — Ս. Գր. Լուսաւորչի Ներբողը (1271), գրուած Յ. Ոսկեբերանի աշակերտ Թէոփիլոսէն և Կայերէնի Թարգմանուած Թէոփիստէ անունով հայազէտ յոյն հոետորէն, Գրիգոր Վկայասէր կաթողիկոսին հրամանով: Պողոս մէկ օրինակ գրած է Արքակազնի վանքին, և երկրորդ մըն ալ Ակնեբի համար (Ջարթ. Հայկական Թարգմանութիւնք Նախնեաց, Վեհատիկ, 1889, էջ 472):

2. — Աւետարան մը օրինակած և Կաւրազարդած է շքեղօրէն, 1284ին, Կոստանդին քահանայի հրամանով (Սիւրմ. Ա. Հատոր Թ. 22):

Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ